

Մէջիտիցէ 1 դրու,

կրկնապես ամրապնդվելով իր
առեւ ստեղծաւ, իրի փրգալը պա-
րըշարքով, իւ իսթիֆա խռէն ի-
զազանի եէրինէ եէնի ազաւ ինթի-
խապ իտեղիքը պէշ ազատան ի-
րէքքէյ մուլազգիքն պիշ փա-
խորհուղը թէշքիլ էյէնի՜ն ախր։

Մասաւը մէզըիւրքն մաւիւմ
լան մէլթիյ պիւնաղապատ տ-
կրթթալան խորհրդարան թար-
ֆրնանքն թաճթը թէտգիլէն ս-
լնմնը աղը։

— ❦ —

եօճուսու աստ օրնուպէ կալը
 ճը թարափընտա պիրիճնի մէջ
 գրեէ մախուս օյան պիւնէ օյ-
 րիլճնէի իւան օրնուրոյ
 Սլալալարը քօրիւտէն ասաթ
 10 վէ 43տէ քտարա վէ սա-
 11 իւն 11 թօ վէ 12տէ Կասըն օյիւնէ
 չարաքթի օրնէճը օյան վարօրա-
 րա ճիւրճի պէ օյիւն վէ եօճուս-
 րը իզան իտր տէրէճտէ օյան
 երեւէ աս գապուր օրնամանց

A

ELBERFELD

ԻՆՊԵՐՑԻԼՏ ՇԷՀՐԻՆՏԷ ՆԱԳԼԻԹԱԹ.

20

Բէր . վէ ՀՈԳՈՑԵԱՆ
Գալաթա կէօմիւնիյի գարշըսընտա
Քէօչէ օղլու խանընտա .

—

Լճառան, 25 փետր.		Եւր. ռուս. արեւն աղշ. դարս.	14-15
Ինկիլ. Էսէսաւը Ինկի. Լիւր.	99- ³ / ₄	Ստ. արապահ աղշաւը	14-12
Օսմ. Էսէսաւը աղշաւը	13- ¹ / ₁₀	Խաթիզ. 03 (Մուսթօն) 6 % ֆ.	69-
» » Էսարաւնը	13- ¹ / ₈	» 65 » 6 % ֆ.	71-50
Խաթիզը 65 ֆր.	14-	» 69 (Բիւսար) 6	70-
» 69	14-	» 72 (Չոն արեւ Թրէշգոր) 22-75	
» 71	72- ³ / ₄	» 73 6 % ֆ.	67-
» 72	22-	Բուսիւիկ շըմէշաը ֆէր 3	49-50
» 73	13- ¹ / ₈	Ազէէ ֆայիզի	09-
Օսմանիւր պանի արը	12- ¹ / ₂	Բըրօր	00-
Մըրըր առույուն. յուսթ ա ճըւսէ	71- ¹ / ₁₀	Հապալէսիւիզ	» 5-
» Իմթիլալը	94- ¹ / ₄		
Բուսիւս Խաթիզը արը	92-		
Փամաւիո Բարիզ 6 ալ փաւէ	-	ՊԱՆԳԱ ԱԳԻՌՈՒՆԱԲԸ	
Փարիզ, 25 փետր.		Դրէսի Ժէշէրալ	3-28
Ճըրան. Էսէ. 3 % ֆր.	83-80	Յոսիւր աղշաւը	8-30
» » Ե զըւնառնզ	119-50	Սոսիէթէ Ժէշէրալ	4-18
Օսմ. Էսէսաւը աղշաւը	13-40	Թըրաւփալ	3-55
» » Էսարաւնը	13-37		
Խաթիզը 65 ֆր.	72-		
» 69	68-		
» 73	67-		
Մըրըր ֆօնս. յուսթ ա ճըւսէ	361-25	ԱՂՅԵԼԻԻՆԻ ՃԵՍԱԹԸ	
Փրէսի Լիօնէ	1075-	Օսմ. լիւրաը 400 լիւրաւն	12. ֆր.
Օսմանիւր պանի արը	163-	Պէշալ Ժէշէրալի ֆարգը	107-35
Բուսիւիկ շըմէշաը ֆէրի	60-	Մէթալիք	» 210-
Խաթիզ Էսէսաւը	89-30	» 212-20	
Գաւալիո Լճառան 3 ալ փաւէ	25-35	» 128-30	
		» 650-	
		» 1000-	
		Ինկիլիզ լիւրաը	109-27
		Ճըրանը աղշաւն	87-17
		Փօլ	90-4
		Փրիւիս աղշաւն	54-20
		Պարալիս զալմէս	8 68
Աճիօ ֆիօրին			
Բուսիւիկ շըմէշաը ֆէրի	23-50		

1000 201.21.01.05

[illegible]